



ԲԱՐՁՐԱԿԱՆ

Հ. ՏԱՐԻ. Թիկ 12.

1850

ՅՈՒՆԻՑԻ 15.

ԲԱՐՁՐԱԿԱՆ

ԱՇԽԱՐՀԱԴՐԱՎԱԿ

Դ.

Գարծ և Փոք :

ՎԱՐԴՈՒՄ կեանքը անդադար գործողութիւն մըն է ուսկից գաղարիլ ըլլար, ինչպէս որ կեանքին գաղարին ալ շըլլար ինչուան իր վերջին կետը. Վմէն մարդ ալ պէտք է որ գործէ, ինչպէս պէտք է որ երթայ: Բայց ինչպէս որ ամէն գացող ալ մէկ կերպ չերթար, մէկը ծուռ մէկը շիտակ, մէկը ինկնալվ մէկալը առանց ինկնալու, ասանկ ալ է գործողութեանց մէջ:

Վմէն օր մարդկանց խօսածն ու լածըն ուրիշ բան չէ, բայց եթէ իրենց նմանեաց գործքերուն վրայ դատաստան ընել, մէկը այս բանս ըրեր է, մէկալը այն բանն, մէկը լաւ կամ շիտակ ըրեր է, մէկալը գէշ կամ ծուռ. և թէ որ

իրենք իրենց վրայ ալ դառնան ու քննեն՝ նոյն բանը կը տեսնեն:

Վարդ կամ իր համար յատուկ կը դործէ, կամ ընկերութեան համար, որ է ըսել ուրիշներու համար. առջինին մէջ օգուտն ալ վնասն ալ իր անձին համար է, կամ գննէ մեծ մասամբ իրեն համար է. իսկ երկրորդին մէջ թէ, իրեն և թէ ուրիշներուն: Վաճաճին գործողութեանց մէջ վնասն ալ օգուտն ալ շատ հեղ միայն ինքն է քննողն և իմացողն, բայց ընկերական գործողութենց մէջ՝ այնչափ քննողք և դատողք կամ որչափ իմացողք, և որչափ իմացողք՝ այնչափ ալ անկեց մաս մը հանողք թէ շար թէ բարի:

Վայս մատածութիւններէն կը հետեւի որ մարդ պէտք է զգուշանայ իր գործոց մէջ որ վնաս չգործէ անձին կամ ընկերին, կամ թէ վնասակար և անօգուտ կերպով չգործէ . և շատ ալ զգաստ ըլլայ իր գործոցը մէջ, որովհետև ամէն որ իրեն կը տեմնուի որ շատ մարդիկ շատ անդամ ծռու քայլեր կ'առնուն, այսինքն է ծռու կը գործէն, և թէրեւս ինքն ալ այն շատ սխալողներէն մէկն է :

Վայսէս շատ ու գիւրաւ սխալմանց սպատճառությայնի է որ մարդուս մարդին չափաւորութիւնն կամ պզախիսութիւնն է, որով ապագայ ըլլալիքն չի կրնար տեսնել, ներկային վրայ ալ կանկ շառներ մտածելու ու քննելու . բայց սակայն ամէն մարդիկ ալ նոյն աստիճանի չեն այս բանիս մէջ, ոմանք աւելի շիտակ պատճառներով կը մտածեն ներկայն, և անկեց քիչ մը աւելի կրնան ապագայն գուշակել, և երբոր այն ձանացմամբն գործեն՝ գործքերնին աւելի շիտակ կ'ըլլայ, իրենք ալ խելացի կ'ըստին : Ծիմէ որ մէկը կարծէ թէ խելացի ըլլալը ամէն մարդու տրուած չէ, դոնէ պիտի չուրանայ՝ թէ շիտակ և լաւ գործեն ամէն մարդու ալ կը վայլէ և օգտակար է . որով ամէնքն ալ պիտի ջանան այնպէս գործելու . իսկ թէ որ մարդկանց մեծ մասը սակաւախելք կամ սակաւագէտ էն, որով և զիւրասխալ, պէտք է ասոնց հնարք մը գտնել չի սխալելու, որ իրենց բնական հանձարոյն և ուսմամբ գիտցածնուն սկակութիւնն ալ լեցընէ . և ահա այս պատուական հնարքս ամէն մարդկանց ալ տրուած է, և է Փորձ :

Ինութիւնը իրաւ տկար սաեղծեր է զմարդ, բայց տուեր է իրեն ուժ մը ինքն զինքն զօրացընելու . չափաւոր ըրեր է զինքն, բայց հնարք մըն ալ տուեր է իր չափն ընտրելու ուրիշներուն չափն ալ իրենին միացընելով . ինչպէս որ մարդու սուանձին իր բնական ուժովն շատ խեղձ և ողորմելի է և առանց ընկերութեան քաղաքական կենաց բարգաւաճանք չի կրնար ունենալ, և ոչ իսկ իրեն հիւղը կընայ կամ զննել առանց:

րիշ մը օգնութեան . իսկ անով կրնայ հազար սարիներ զիմացող և բլուրներու հաւասար չենքեր չինել, այսպէս ալ անոնց մտաւոր ուժին օգնութեամբ ըլլայ իր միաքը զօրացընել և բարձրագոյն բաներու հանիլ . առաջուան անկարելին կարելի ընել, գժուարը՝ զիւրին, ծռուը՝ շիտակ : Բղեղը աձեցընել ըլլար, բայց կ'ըլլայ անոր խելքը աձեցընել ուրիշներուն խելքին ուժովը : Խելացի մարդիկ անով խելացի եղեր են, որ զիացեր են ուրիշներուն խելքէն օգուտ հանել իրենց : Բանն կամ մարդուս խելքը կանթեղ մը կը նմանի, ոմանց եղը աւելի է ոմանցը պակաս, ոմանցը աւելի ոմանցը պակաս զուտ, որով մէկմէկէ աւելի կամ պակաս լցու մը կ'արձըկեն, սակայն ամենունն ալ առանձինն առնելով՝ պզտի լցու մըն է . իսկ երբոր քանի մը կանթեղ մէկ տեղ բերես՝ մեծ լցու մը կը վայլէ . և որչափ որ կանթեղները մօտեցընես, տեղդ աւելի կը պայծառանայ, որչափ հեռացընես այնչափ կը մըթըննայ, և թէ որ բոլոր իրարմէ զատես, ամէն տեղ ալ նուազ լցու մը կ'ըլլայ : Ի՞սայս հնարքս է որ բնութիւնը տուառ մարդկանց իրենց չափաւորութեանը գարսման . ձանձնալ իրենց տկարութիւնը և իրենցմէ առջններուն ըրածնելը քննել, և անով իրենց ընելիքն կարգաւորել, անոնցմէ զիտնալ՝ թէ իրենց ուզածն ալ բարի պիտի ըլլայ թէ չըր . և թէ որ կերպով կրնան յաջողիլ . այս է Փորձառութիւնը ըստածն, որ ամէն խելքէ ալ վեր է :

Փորձը երկու կերպով կը ստանայ մարդ, մէկ մը իրմով կամ իր վրայ ընելով և սորվելով, մէկ մ'ալ ուրիշ վրայ տեսնալով և սորվելով . և ահա այս ետքինս է գլխաւոր և օգտակար փորձառութիւն . վասն զի առջննը ամենուն չի հանգիսիր, այսինքն չեն կընոր ամէն բան իրենցմով փորձել, և թէ որ կարընային ալ ամէն բան փորձել՝ ի հարընային ծռու մէջ պիտի յաջողիլն է ծռու կամ մէջ ալ չէ . չի յաջողիլն է ծռու կամ գիշ գործել, իսկ գէշ ըլլնելու համար՝

կամ պէտք էր գործքեն ես կենալ, կամ ուրիշն ըրածը զիտել և անկէ խելք սորվիլ . ուրեմն զարձեալ ուրիշն փորձին կարօտ կ'ըլլար մարդ, կամ գոնե մէկ անգամ մը ուրիշն գործողութիւնը իրենին վկայ պիտի ունենար : Որչափ ալ մէկը խելացի և հանձարեղը ըլլայ, չի կրնար փոլճառութեան հաւասարիլ անոր համար շատ ճշնարութեամբ զրուցեր է քերթողը թէ “ Ի՞ն մահից յաջողել, մահացուաց է փորձել ” :

Արդ ամէն մորդ ուղիղ գործելու համար, պէտք է ձանցնայ որ անկարելի է ինքն իր խելքովը ուղիղ գործել, որով նախ իր հպարտութիւնը կամ անձնասիրութիւնը մէկդի թողու, և անոր ընկեր յամառութիւնը՝ որ պատենի պէս զհպարտութիւնը իր մէջը անփուտ կը պահէ, զիտնայ որ ինքն ալ մարդ է աստուած չէ . հասակն թէպէտ և ամսնցմէ բարձր ըլլայ՝ սակայն հազիւ հինգ կանգունէ, այս պէս խելքն ալ թէպէտ ամսնցմէ աւելի՝ բայց այն ալ իր կանգնաչափն ունի . իսկ բարձր տեղի մը տեսարանը վայլելու համար, պէտք է որ հասակը բարձրացրնէ՝ ոտք ոտք սանդուխնէ մը ելելով կամ բլրի կող մը մաղլցելով, այսպէս ալ մուաւոր բարձրութեանց տեսարանց համար՝ պէտք է տրիշ շատ մոլեր իրենին աստիճան ընէ : Այս որչափ շատ աստիճան ելլէ՝ ’ի հարկէ այնչափ ալ բարձրագոյն կը տեմնէ . որչափ որ մէկն աւելի փորձառու ըլլայ, այսինքն շատոնց ըրածը զիտած ըլլայ՝ այնչափ աւելի զգուշութեամբ և իմաստութեամբ կը գործէ : Ինդհակառակն որչափ ալ մէկն անփորձ է՝ այսինքն ուրիշներուն ըրածն չի զիտեր, պէտք է որ իր գործքն ալ այնչափ աւելի պակասաւոր ըլլայ :

Դիմա աչքդ աշխարհադիտակին և դարձու ուր որ կ'ուզես . կը տեսնես բազմութիւն մարդկանց որ մէյմէկ գործի ետեւէ են, ամէնն ալ մոլելնին դրած են բան մը ընելու, և արդէն ձեռուընին ալ գործի զարկած են . իսկ թէ որ գու քեզի հարցընես, թէ ար-

գեօք այս ամէնն ալ պիտի յաջողըն . արդեօք ամէնքն ալ լաւ հետեանք պիտի ունենան . չես համարձակիր այն ըսելու, և միտքդ կը պառկի թէ գոնե շատին գործքը սխալ և հետեանքը ծուռ պիտի ըլլայ : Պատճառն ալ զիտես, որ ուղիղ գործելու համար երկու բան պէտք էր . կամ առաջուցմէ զիտնալ ըլլակիքը, որ կ'ըսուի նախատեսութիւն, և ասիկայ է որ Պատուածոց տրուած է ըսաւ քերթողը, և քիչ մորդ կայ որ խելքին ուժովը կարենայ առաջուց զուշակել ետեի ըլլակիքը . կամ ուրիշներուն ըրածը և անկէց եղածը զիտնալով՝ իր գործքը շիտակ ձամքու մէջ գնել, այս է Փորձը, և այս է հասարակաց ընկելքը : Արդ երբոր մէկը նախատեսութիւն չունի՝ մաքին տկարութեանը պատճառաւ, փորձառութիւն չունի՝ անհամբերութեամբ պատճառաւ, կամ հպարտութեամբ որիշի հետեւելուզելուն պատճառաւ, անկարելի է որ ուղիղ գործէ, բայց եթէ բաղդով երբեմն այսպէս երբեմն այնպէտ հանդիպին գործքերը :

Դիտու է որ սովորական գործքերը առանց մուածութեան կ'ըլլուին և շիտակ ալ կ'ըլլան, բայց ասոր պատճառը այն է՝ որ մէկ մը առաջուց նախատեսուած և փորձուած են . ասանկ ալ անոնց նման գործքերուն՝ հարկաւոր ըլլար երկար մուածութիւն կամ փորձառութիւն, վամն զի նմանները նման ալ հետեանք կ'ունենան :

Վակայն մէկն որ կ'ուզե անսովոր և մեծ բան մը ընելու, և առանց այս երկու հարկաւոր զիտելեաց՝ նսիսատեսութեան և փորձառութեան, սովորութեր է մէջ մոնելու, շատ վախնալու է որ չի սիսալի և օխալման հետեանքն ալ մեծ և չարացար ըլլայ . վամն զի մեծ քարը մեծ վերք կը բանայ, ծանր կշնորքը սաստիկ կը ձգմէ : Ի՞նոր համար շատ զգուշի է մարդու այս կերպով գործքի մը մէջ մանել . մանաւանդ անանկ զործքի որ յատուկ իր անձին համար չէ, հապալներութեան կամ ազգի համար է . վամն զի ինչպէս լաւ մուածած և փոր-

ձուած բանին օգուտը մեծ է , այսպէս ալ մեծ է վնան՝ որ պիտի ծագի այն գործքէն՝ որ առանց նախատեսութեան և փորձառութեան կ'ըլլուի ընկերութեան մը կամ ազգի մը մէջ : Այէ որ շատ հեղպատի բանի մը ամբողջութին ալ մոտաց աշքի տակ առնելն դժուար է , հապա որչափ մեծ խելք և երկայն ատեն մը պէտք է մեծ գործքի մը ամէն պարագաները լաւ կշռելու և ամէն բանին առաջն առնելով՝ գործելուն պատշաճ կերպը գտնելու համար : Աւ ինչուան որ մէկը այսպէս ընէ , այսինքն կամ փորձառութեամբ խրատուելով կամ խորունկ խելքով և երկայն մոտածութեամբ ընելու ընկերական և ազգային մեծ գործքին վախճանը չի քննէ , և անկէ՝ մեծ օգուտներ չի գտնէ , (կ'իմացուի ճշմարիտ օգուտ ընկերութեան կամ ազգին , և ոչ անձին) ինչուան որ անոր դժուարութիւնները և վտանգները չի քննէ և անոնց ամէն մէկուն ալ ձարը չի գտնէ , ինչուան որ աճք շառնէ ամէն բան անվնաս կերպով առաջ տանելու , պէտք չէ միտքը դրածը առաջ տանիլ : Իսկ եթէ մէկն առանց ասամակ մտածութեանց ուղէ գործել , ըսել է որ այնպիսին այս չորս յատկութիւններէն մէկն պիտի ունենայ , կամ Յանդուգուգն՝ որ վստահ է իր խելքով մեծ մեծ և լաւ լաւ բաներ ընել . կամ Տկարամիտ , որ բանին առանց առջեր ետեր ճանչնալու և ճանչնալ կարենալու՝ իր չափէն վեր բանի մէջ կը մտնէ , և ուրիշներուն գլուխը փորձանք կը բերէ . կամ Չարակամ , որ ուրիշներուն վնասը՝ բանի տեղ չի դներ , և իր ընտրած մասին շահը ռոլորին վնասէն վեր կը դնէ . և կամ Կերբենաշնորհ , այսինքն երկնքէն անսամկ խելք մը և գորութիւն մը առած ըլլայ՝ որ անով առանց երկայն մտածութեան և փորձառութեան՝ ընէ և յաջողի : Աջի իրեք յատկութիւնը՝ մարդկան պակսութիւններ են , որ դրժբաղաբար դիւրին է ունենալը զմէկը կամ զմէկալը շատ կամ քիչ . իսկ վերջինը մեծ կատարելութիւն մըն է որ աւելի ձրի Աստուծոյ ընորհք մը սեպե-

լու է քան ջանից պառուղ . և թէ որ մէկը իր վերոյիշեալ գործողութեանց մէջ իր վրայ այս ընորհքին ուժը չի զգար , չի տարակուսի որ մէկալանց ազգեցութենէն պիտի ունենայ : Իսկ թէ որ մէկն ոչ ասոնք և ոչ զանիկայ իր վրան յանձն առնու , հապա բնական մեծ խելքին ուժն ալ բաւական սեպէ մեծ գործք մը և լաւ մեծ գործք մը ընելու , նախ պէտք է իր մեծ խելքին ալ անձնասիրութենէն զատ մեծ վկայ մը ունենայ . Երկրորդ գիտնայ որ ասանկ բաներու մէջ , ինչպէս առաջ ըսինք , ամենէն մեծ խելք ունեցաղն է փորձառուն : Ուրեմն աշխարհատես , գործէ , վասն զի կեանքդ միակերպ գործողութիւն է . բայց գործէ փորձով՝ որ գործքդ ուղիղ ըլլայ և օգուտ բերէ քեզի և այլոց : Գործէ՝ հարկաւորը , ետ կեցիր անհարկաւորէն . վասն զի սիրու և միաք շաբաներ կ'առաջարկեն , բայց շատին ընելու ոչ ուժ ունին ոչ հնարք : Հարկաւորը գործէ՝ հարկաւոր միջոցով կամ ճամբով , վասն զի հաւասարապէս գէշ է թէ ծաղկըներու վրայ քալելով փոսի մէջ երթալ , թէ փոսերու մէջ ինկնալով , ուղել ծաղկած դաշտի մը հասնիլ իսկ երբոր խելքդ չի հասնիր ուղած գործքիդ , երբոր մեծ օգուտ մը չես տեմներ անկէ , մանաւանդ երբոր վրտանգներ ալ կամ որոնց պատճառը չես գտած , երբոր չես գիտեր թէ ընելէդ ետեւ ինչ պիտի ըլլայ , ետ կեցիր , թող այն գործքը . անկէ ետ կենալդ գործէ դաղարիլ չէ , հապա աւելի լաւ գործք ընել է . առաջին գովելի բանն է՝ բարիք մը ընեն , երկրորդ բարիքն է ըարբան մը ընեն կամ չար բանի մը պատճառ ըլլան . Երբոր առաջինը ընելու ըստոյդ ապահով չես , երկրորդին մէջ կեցիր : Չըլլայ որ ձեռք զարնես բանի մը և անսամկ դուռ մը բանաս , որ վերջը գոյելու ոչ միայն քու ուժդ չըսաւէ , հապա և ոչ քեզի հետ կամ քեզմէ վերջը եկողներունը :

